

**ՆԿՈՐԱՀԱՆԴԻՍԻ**  
ԼԵԽՈՆ ԱԶՆՍԻՈՒԹԵԱՆԻ

Պր. Լ. Աղնաւուրեան ծնած է 1889-ին։ Նախ ուսանող ճարտարագիտութեան ի Լողան, ուր մտերիմն է եղած Ռ. Սեւակի, ապա նույրուած վաճառականութեան, հուսկ՝ իր կոչումին։ Աւարտած է Հունդարիոյ թագ. բարձրագոյն վարժարանը, ուր տիրացած է նկարչական արուեստին դաշտնիքներուն։ Վերջին պատերազմէն առաջ նկարչանդէներ սարքած է Ռումանիա և Եղիպատոս։ Եղիպատոսի Հիւսէին Սուլթանին իտալացի ծերունազարդ Արթուրոյ Ծաննիէրի նկարիչը կը դնահատէ և կը քաջալիք երիտասարդ արուեստագէտին սկզբանկան փորձերը։ Առաջին անգամ ըլլալով կը ցուցադրէ իտալիոյ մէջ, Միլանոյ, կուսանի պատկերասրահին մէջ, Հոկտ. 21-30։ Կը ներկայանայ աւելի քան երեսուն կտաւներով, առաւելապէս կենդանի եւ մեռեալ բնութիւններ, ծաղկեփունջներ եւ կենդանագիրներ։ Վըստահ վրձին մը, որ ճարտարօրէն կը զատորով եւ կը բաշխէ գոյները։ Յաջող են Փորթոփինոյի, Քափրիի, Անաքափրիի տեսարանները, Պարտէզ մը Սթրեղայի մէջ, Առաջին ճիւնը, ուր տպաւորապաշտութիւնը կը գտնէ իր առանձնայատուկութիւնը։ Յուրաքանչիւն միայն քսան հողի, որոնց մէջն էր միակ հայ մը՝ յանձին եղիպատութեան արժուածանոթ եւ սիրուած Տոքթ. Շահէն թիւրապեանի, որ միակ մասնակտութիւնը կը Միջին Արեւելքի։

Տոքթ. Շահէն թիւրապեան ներկայածն ու միջավայրը։ Յիշատակութեան արժանի են բոլոր ծովային եւ բնութեան տեսարանները բնորոշող կտաւները անխտիր, որոնց կարդին՝ Քարաժայը կապոյտ Անձաւին վրան, ուր ծովը շունչը բռնած՝ կը հեռանայ ափունքներէն, երթալ հարելու համար հեռաւոր հորիզոնի կապոյտին մէջ։ Յիշատակելի են նաեւ Արուեստագիտին Սեղանն ու Տիկնող մը կենդանագիրը։ Առաջինը կարելի է նկատել բնազդական ըմբռնութիւնը կողմէ, պիտի թարգմանուի եւ ուսուցուի, ամերիկան ըմբռնութիւնը կողմէ կապահանդիւնը կողմէ։

Մաղթելի է որ Պրն. Լ. Աղնաւուրեան ստէպ կրկնէ նման ցուցահանդէսներ։

ԱՐԱՄԱՅԻՍԻ ՍՐԱՊԵԱՆ



**ՏՈՒԹՅ. ՇՈՀԵՆ ԹԻՒՐԱՊԵԱՆ**  
**ՀԱՄԲԱՑԻՆ ԿԱՐԺԻՔԻ**  
**ՄԻԶԱՋԱՑԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ**

Գերմանիոյ Գոնաթանձ քաղաքին մէջ, Սեպտեմբեր 5էն 9, տեղի ունեցած է միջազգային միացեալ Համաժողով մը, մասնակցութեամբ երկու համաշխարհական ընկերակցութիւններու։ —

Ա.) Հանրային Կարծիքի Պրապումի Համաշխարհային Ընկերակցութիւնը.

Բ.) Կարծիքի Քննութեան եւ Շուկայի Պրապումի Եւրոպական Ընկերութիւնը։

Այդ Համաժողովին մասնակցած են զանազան երկիրներէ երկու հարիւր մասնակտուններ, որոնց մէջ ներկայ էր աշխարհական կենդանի եւ մեռեալ բնութիւններ, ծաղկեփունջներ եւ կենդանագիրներ։ Վըստահ վրձին մը, որ ճարտարօրէն կը զատորով եւ կը բաշխէ գոյները։ Յաջող են Փորթոփինոյի, Քափրիի, Անաքափրիի տեսարանները, Պարտէզ մը Սթրեղայի մէջ, Առաջին ճիւնը, ուր տպաւորապաշտութիւնը կը գտնէ իր առանձնայատուկութիւնը։

Ճառախօսեցին միայն քսան հողի, որոնց մէջն էր միակ հայ մը՝ յանձին եղիպատութեան արժուածանոթ եւ սիրուած Տոքթ. Շահէն թիւրապեանի, որ միակ մասնակտութիւնը կը Միջին Արեւելքի։

Տոքթ. Շահէն թիւրապեան ներկայածն ու միջավայրը։ Յիշատակութեան արժանի են բոլոր ծովային եւ բնութեան տեսարանները բնորոշող կտաւները անխտիր, որոնց կարդին՝ Քարաժայը կապոյտ Անձաւին վրան, ուր ծովը շունչը բռնած՝ կը հեռանայ ափունքներէն, երթալ հարելու համար հեռաւոր հորիզոնի կապոյտին մէջ։

Յիշատակելի են նաեւ Արուեստագիտին Սեղանն ու Տիկնող մը կենդանագիրը։ Առաջինը կարելի է նկատել բնազդական ըմբռնութիւնը կողմէ, պիտի թարգմանուի եւ ուսուցուի, ամերիկան ըմբռնութիւնը կողմէ կապահանդիւնը կողմէ։

1955

**ԱՐԱՐԱՏԻ ՍՏՈՐՈՅԵՆ**

**ԽԱԶԱՄԱՅԻՆ ԱԲՈՎԱՆԻ**

ԾՆՆԴԵԱՆ 150 - ԱՄԵՍԻ

Արեւելահայ ժողովրդական գրականութեան հիմնադիրն ու առաջին մշակը — որուն գործը գարադլում մը կազմեց մեր կրական պատմութեան մէջ եւ գարձաւ աղբիւր ներշնչումի ու նմանութեան, իրեւ հիմնաքար եւ կարապետ ժողովրդական շարժումին — ոսկեղէն փառքերով կը կանգնի հիմա Հայաստանի մայրաքաղաքին անոր։

Ներկայ տարուան նոյեմբեր Տը Արովեանի յիշատակին նուերուած օրն էր։ Հայաստանի գրական հասարակութիւնը, մը տաւրականութիւնն եւ աշխատաւորութիւնը հանդիսավում էր սրտապիհն զգացումներով։ Ողջոյնի եւ չորհաւորութեան սիրապեղ իրավունքի, Ատրապէջանի, Ուկրայինայի եւ Հայաստանի գիտական ու մշակութային ընկերութիւններու կողմէ։ Հեռագիրներ՝ Սովորութիւնները Արթուր Մայոր իրավունքի, Վրաստանի, Ամերիկան սիրապեղ իրավունքի, Պարագաների, Ուկրայինայի եւ Հայաստանի գիտական ու մշակութային ընկերութիւններու կողմէ։ Եռագիրներ՝ Սովորութիւնները Արթուր Մայոր իրավունքի, Վրաստանի, Ամերիկան Սովորութիւնները անձնագույն անձնագիտական Սովորութիւններէն։ Եւ հուսկ՝ լենինեան շրութական գրանցները, ի վարձատրութիւն՝ գրական ժամանակութիւնները ոգին, զրական ժառանգութիւնները։ Կազմակերպուած են ցուցահանդէսներ, զրադարաններու եւ ընթերցարաններ, զրադարաններու եւ սեղութիւններու մէջ։ Ուղեւորութիւններ տեղի ունեներու մէջ։ Ուղեւորութիւններ տեղի ունեներու մէջ պարտէզ գոյները արժուածանոթ են ու կարապետ ժամանականի, իր ամերիկան ըմբռնութիւնը կողմէ կապահանդիւնը կողմէ։

Հանդիսաւոր տօնին գլխաւոր բանախօս, (Երեւանի Ալ. Մահմետիարեանի անուր, վահական մէջ), զրազէտ Հրատան շքեղ գահէին մէջ), զրազէտ Հրատան շքեղ գահէին մէջ, զրազէտ Հրատան շքեղ գահէին մէջ գոյները Արթուր Մայոր իրավունքի, իր ամերիկան ըմբռնութիւնը կողմէ կապահանդիւնը կողմէ։

Յուրելինական երեկոյթներ տեղի ունեներու մէջ պարտէզ գոյները արժուածանոթ են Սովորութիւններ։ Մայոր իրավունքի գրական պարտէզ գոյները մէջ, ի պատիւր Արթուր Մայոր իրավունքի գրական պարտէզ գոյները մէջ։

Նոյեմբեր - Դեկտեմբեր

Վարպետ այսպէս կը կոչէ զինքը շայաստանի ժողովուրդը. դիտնական թէ շնական, բանուոր թէ մատարական, աշակերտ թէ ուսուցիչ, մէծ թէ փոքր, այդ անունով կը ճանանուն բանաստեղծ։ Աւետիք իսահակեանը. կը ճանչն նաեւ դէմքըով, ու խորին ակնածանքով կ'ողջունեն իրենց սիրելի բանաստեղծը՝ ուր ալ հանդիպին անոր։

Հոկտեմբեր 29ի իրիկունը, Վարպետի ծննդեան 80ամեան յորեկեանն էր. իսկական համաժողովրդական տօն։ Մէծ հանդէսին ներկայ գտնուած են նաեւ Սովորական Սիութեան բաղմաթիւր երկիրներու գրական կազմակերպութեանց ներկայացները։ Ողջոյնի եւ չորհաւորութեան սիրապեղ իրավունքի, Վրաստանի սիրապեղ իրավունքի, Պարտէզ գոյների, Ուկրայինայի եւ Հայաստանի գիտական ու մշակութային ընկերութիւններու կողմէ։ Սովորութիւններ մէծագույն անձնագիտական Սովորութիւններէն։ Եւ հուսկ՝ լենինեան շրութական գրանցները, ի վարձատրութիւն՝ գրական ժամանակութիւնները։ Կազմակերպուած են ցուցահանդէսներ, զրադարաններու եւ ընթերցարաններ, զրադարաններու եւ սեղութիւններու մէջ։ Ուղեւորութիւններ տեղի ունեներու մէջ։ Ուղեւորութիւններ Արթուր Մայոր իրավունքի, Վրաստանի, Ամերիկան Սովորութիւնները անձնագույն անձնագիտական Սովորութիւններէն։ Եւ հուսկ՝ լենինեան շրութական գրանցները, ի վարձատրութիւն՝ գրական ժամանակութիւնները։ Կազմակերպուած են ցուցահանդէսներ, զրադարաններու եւ ընթերցարաններ, զրադարաններու եւ սեղութիւններու մէջ։ Ուղեւորութիւններ տեղի ունեներու մէջ։ Ուղեւորութիւններ Արթուր Մայոր իրավունքի, Վրաստանի, Ամերիկան Սովորութիւնները անձնագույն անձնագիտական Սովորութիւններէն։ Եւ հուսկ՝ լենինեան շրութական գրանցները, ի վարձատրութիւն՝ գրական ժամանակութիւնները։ Կազմակերպուած են ցուցահանդէսներ, զրադարաններու եւ ընթերցարաններ, զրադարաններու եւ սեղութիւններու մէջ։ Ուղեւորութիւններ տեղի ունեներու մէջ։ Ուղեւորութիւններ Արթուր Մայոր իրավունքի, Վրաստանի, Ամերիկան Սովորութիւնները անձնագույն անձնագիտական Սովորութիւններէն։ Եւ հուսկ՝ լենինեան շրութական գրանցները, ի վարձատրութիւն՝ գրական ժամանակութիւնները։ Կազմակերպուած են ցուցահանդէսներ, զրադարաններու եւ ընթերցարաններ, զրադարաններու եւ սեղութիւններու մէջ։ Ուղեւորութիւններ տեղի ունեներու մէջ։ Ուղեւորութիւններ Արթուր Մայոր իրավունքի, Վրաստանի, Ամերիկան Սովորութիւնները անձնագույն անձնագիտական Սովորութիւններէն։ Եւ հուսկ՝ լենինեան շրութական գրանցները, ի վարձատրութիւն՝ գրական ժամանակութիւնները։ Կազմակերպուած են ցուցահանդէսներ, զրադարաններու եւ ընթերցարաններ, զրադարաններու եւ սեղութիւններու մէջ։ Ուղեւորութիւններ տեղի ունեներու մէջ։ Ուղեւորութիւններ Արթուր Մայոր իրավունքի, Վրաստանի, Ամերիկան Սովորութիւնները անձնագույն անձնագիտական Սովորութիւններէն։ Եւ հուսկ՝ լենինեան շրութական գրանցները, ի վարձատրութիւն՝ գրական ժամանակութիւնները։ Կազմակերպուած են ցուցահանդէսներ, զրադարաններու եւ ընթերցարաններ, զրադարաններու եւ սեղութիւններու մէջ։ Ուղեւորութիւններ տեղի ունեներու մէջ։ Ուղեւորութիւններ Արթուր Մայոր իրավունքի, Վրաստանի, Ամերիկան Սովորութիւնները անձնագույն անձնագիտական Սովորութիւններէն։ Եւ հուսկ՝ լենինեան շրութական գրանցները, ի վարձատրութիւն՝ գրական ժամանակութիւնները։ Կազմակերպուած են ցուցահանդէսներ, զրադարաններու եւ ընթերցարաններ, զրադարաններու եւ սեղութիւններու մէջ։ Ուղեւորութիւններ տեղի ունեներու մէջ։ Ուղեւորութիւններ Արթուր Մայոր իրավունքի, Վրաստանի, Ամերիկան Սովորութիւնները անձնագույն անձնագիտական Սովորութիւններէն։ Եւ հուսկ՝ լենինեան շրութական գրանցները, ի վարձատրութիւն՝ գրական ժամանակութիւնները։ Կազմակերպուած են ցուցահանդէսներ, զրադարաններու եւ ընթերցարաններ, զրադարաններու եւ սեղութիւն